

# ՎԻՆՆԱԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

## ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՆԿԵԼԵԱՆՆԵՐԸ

Մեծ զուգարկութեամբ երեք տարեդարձներ տօնելու ուրախութիւնն ունեցաւ Միաբանութիւնս: Սեպտեմբեր 8ին՝

100ամեակն Միաբանութեան Վիննա Հաստատուելուն (1811—1911),

50ամեակն իւր Գեր. ԱրքաՏօր՝ Գրիգոր Արքեպիսկոպոս Գովբիկեանի քահանայական ձեռնադրութեան (1861—1911) .

եւ Նոյեմբեր 5ին՝

25ամեակն «Հանդէս Ամօրեայ» Ուսումնաթերթին գոյութեան (1887—1911),

Ուրախական էին երեք յոբելաններն ալ, որոնք ձեռն ի ձեռն Միաբանութեան մը միադարեան կեանքն ու գործունէութիւնը կը պատմէին:

Մին Միաբանութեան զրական գործունէութեան վերջին քսանուհինգ տարիներու պատկերը կու տար, մինչ երկրորդը՝ իրեւ հսկայ դիցազն մը իւր ուսոց վըայ բարձած կը բերէր Միաբանութեան երկրորդ կիսադարեան կեանքը: Եւրախօք, շնորհակալութիւն եւ պարծանք — ահա ասոնք եղան Միաբանութեան զգայումներն այս օրերը հանդէպ Գեր. Գեր. Յորելարին, որուն քաղցր Հայրութիւնը կը վայելէ տակաւին, որուն խնամուած վարչութեամբ կը յուսայ մեծազոյն քայլեր դէպ ի յառաջագիտութիւնս:

Բայց եւս աւելի ուրախարար յիշատակներ կ'արթնցնէր Մաբանութեան 100ամեայ Հաստատութեան յոբելանը: Ուրախարար էին յիշատակները, բայց եւ խառն տխուր պատկերներով, երբ աչաց եւ սրտի առջեւ կը ներկայանային այն երկու արխախուս, աներկեւան անձնադրութիւնք՝ Բարիկեան եւ Ազարեան, որոնք յԱստուած իրախուսուած՝ թէեւ հալածական եւ տարադիր այն ինչ կառուցուած Տրիեստեան յարկէն՝ նման իրենց Մեծ Ծախորդին՝ Երանաշնորհ Միխիթարայ, Աւստրիական Մայրաքաղաքին մէջ իրենց երկրորդ հայրենիք կը փնտռեն: Եւ այդ սակաւաթիւ, անինչ կտրիճներու անփկանդ հաստօքը, բուռն եռանդն եւ ջերմ ազգասիրութիւնը կը հարթեն ամէն խոչ եւ խուժ, եւ կը յաջողին գտնել իրենց ոտից կռուան Եւրոպայի ծոցին մէջ:

1811, Փետրուար 18 էր այն օրը, երբ Միխիթարեան Հարք Աւստրիոյ Վեհափառ Փրանկիսկոս Ա. Կայսրէն կընդունէին ի բնակութիւն վեզարաւոր կրօնաւորաց (capucin) հասցեայ վանքը Մայրաքաղաքին Am Platzl կոչուած արուարձանին մէջ:

Յընթացս ժամանակաց Միաբանութիւնը սեպհականաց այդ հողը, ծաղկեցուց եւ ընդարձակեց, քանդեց հին շէնքը, բարձրացուց նորը հսկայ շինութիւն մը, ուր դար մը ահա կը բոլորէ:

Ապրիցաւ 100 տարուոյ կեանք մը, գործեց դար մը ի փառս Աստուծոյ, յօգուտ Եկեղեցուոյ եւ ի պարծանս Ազգին:

Վեց Արքահայրեր իզան Միաբանութեան 100ամեայ կենաց սիւները, եւ 130 քահանայ Միաբաններ անոր կազմիչ անդամները:

Եւրոպական ազատ կիւմայի ներքեւ անուց Միաբանութիւնը քաջ մշակներ, որոնք եւրոպական բարձր քաղաքակրթութեան սրբիւնքը փոխադրեցին Մայր Հայաստան եւ

հայ միտքը լուսաւորեցին՝ քանիւ եւ գրով: Գաթրըճեաններ, Յովնանեաններ, Այտը-  
 նեաններ, Միպիլեաններ, Տէրվիշեաններ եղան անոր անցելոյն պաղպաջուն աստղերը  
 հայ գրական հորիզոնին վրայ, որոնց լոյսը հաւասար պայծառութեամբ պահպանած  
 են նորեր նոյն կամարին վրայ:

Թերեւս երկար պէտք ըլլայ խօսիլ այս գործունէութեան վրայ հոս, որուն մասին  
 շատ քիչ գրուած է ցայսօր հայերէն լեզուաւ:

Այս մասին հատուցած ենք մեր պարտքը այլուր:

Յոբելեաններու քաղցր յիշատակները պատմող «ՅՈՒՇԱՐՉԱՄԱՆ»ին մէջ — որ  
 ստիպմամբ պարագայից քիչ մը յապաղեալ լոյս պիտի տեսնէ տարույս վերջերը, —  
 տուած ենք «Միւսրէ մը Սիւնիայեան Սիւնիայեան 100ամեայ պատմութեան եւ  
 գրական գործունէութեան վրայ» (էջ 1—50), որուն առաջին թերթը իբրեւ նմոյշ կ'ըն-  
 կերացընենք այս թուին հետ:

«Յոշարչամն» մէջ, ինչպէս կանխաւ յայտարարուած էր, մտադիր էինք տալ  
 համառօտիւ նաեւ «Հանրիտի» պատմութիւնը յարգ. աշխատակցած համառօտ կեն-  
 սագրութեամբ եւ «Հանրիտի Ամսօրեայ»ի բովանդակութեան մասնագիտական ցանկը:  
 Այս ծրագիրն անհնարին եղաւ իրագործել «Յուշարչամն», մէջ լիովին:

Յոշարչամնի «Գրական ժողովածոյի», բաժինը հակառակ մեր լուսացածին շատ  
 ընդարձակուեցաւ շնորհիւ այն սիրալիր պատրաստակամութեան, որով մեր Ուսումնա-  
 թերթին աշխատակիցք եւ եւրոպացի հայերէնագէտ համակիրներ ընդառաջ եղան մեր  
 հրաւերին:

Այսու հանդերձ գոնէ ըստ մասին հաւատարիմ՝ գտնուելու համար մեր նախորդ  
 ծրագրին, ջանացած ենք հոն տալ համառօտիւ նաեւ «Հանրիտի», 25 տարուան գոր-  
 ծունէութեան պատկերն (էջ 51—56 Սիւնիայեան կողմանէ) եւ «Դեանքը»,  
 (էջ 57—64 Հ. Վ. Ն. Վ. Սիւնիայեանէ):

Այս վեճակի մէջ Յանկը լոյս կը տեսնէ առանձին՝ առաջիկայ տարին, որուն հա-  
 մար կը խնդրենք յարգ. ընթերցողաց բարեացակամ ներողամտութիւնը:

ԽՄԱՍԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՆԴԻՏԻ»,

